



ԵՌՄՊԱ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 10.

1863

Չ. ՀԱՏՈՐ



ՆԱԻԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՅԺԸ

Գ.

Կից սառցի գլխոյն մէջ պատմուած դէպքերուն վրայ շաբաթուան մը շափ ժամանակ անցած էր, եւ մեր պատմութեան գլխաւոր անձանց վիճակին ու իրենց փոփոխ յարաբերութեանց մէջ մեծ տարբերութիւն չէր եղած: Միայն Լոնէին տիրութիւնն ու մտախորհութիւնը մէկ կողմանէ, իսկ մէկալ կողմանէ Պր. Պետունիին զգուշաւորութիւնը, Իրկլասի ծրագրին դէպքէն ետքը, կարծես թէ աւելի սաստկացած էին: Իրենց երկուքին, ինչպէս նաեւ Եդուարդայ ու Մորբէթ օրիորդին, իրարու հետ ունեցած հաղորդակցութիւնը՝ ասոր վրայ միայն կը կայանար, որ ըստ պատահման դիմացէ դիմաց կամ քովէ քով գտնուած ժամանակներն, քաղաքավարութեամբ մէկզմէկ կը բարեւէին, եւ մէկ երկու աննշանակ խօսքեր ըսելով, իրարմէ կը բաժնուէին:

Տարակից չկայ որ Եդուարդ ասոր վրայ սրտին մէջ արտաքայ կարգի մեծ ցաւ ու կսկիծ պէտք էր ունենալ, ինչպէս որ իրօք ալ կ'ունենար: Բայց ասոր գլխաւոր պատճառն ան էր, որ կ'իմանար եւ սրտանց համոզուած էր թէ գրուին եկածին ստուգիւ արժանի է, իր անցեալ կենաց ան գործքին պատճառաւ՝ զորն որ երջանկութեան հասնելու համար գործած էր եւ որն որ իր ամենամեծ դժբախտութիւնն եղած էր: Ուստի եւ ասոր վրայ կը ցաւէր թէ ինչո՞ւ խիղճը մարդու պահած չէ, որով եւ չիկրնար գէթ իր աչքին առջեւն ինք զինքն արդարացընել:

Ամէն մարդ իր կենաց մէջ օր մը, ժամ մը կ'ունենայ, երբ իր յառաջագոյն գործած յանցանքներն իբրեւ ընդդայք առջեւը կ'եկնն եւ կենանքն իսկ իրեն դառն ու տաղտկալից կ'ընեն: Ամենուն հա-

մար ալ կու գայ ժամանակ մը, երբ կ'իմանայ թէ երջանիկ ըլլալն ու պարտքը կատարելն իրարմէ կը կախուին: Աս ծանօթութեան առջեւը՝ երջանկութեան ծաղիկն ինչպէս, կը թարշամի, կը չորնայ: Ինչպէս ուրախութեան ամենաքաղցր աղբիւրներն ալ կը դառնանան, կը թունաւորին: Մարդ սիրաբ մտիթարելու բան մը չ'ունենար, հառաչանքներն ու սրտի փղձուկները զինքը գրեթէ կը խեղդեն: Նոյն իսկ վայելմունքներն երազն մը պէս կ'ըլլան, եւ արթնութիւնը շատ շուտ գալով, անոնց սնտոի եւ անցողական ըլլալը կը ցուցնեն:

Աս վիճակին մէջ պանուելով Լոնէ, զարմանք չէ որ ամէն ընկերութենէ փախչէր եւ գրեթէ բոլոր օրն ու երբեմն նաեւ գիշերուան մէկ մասը հեռաւոր կողմեր առանձին պտըտէր: Նոյն օրերը հեղ մը բոլոր օրը տխուր ու առանձին թափառելէն ետեւ, երբ որ իրիկունն ուշ ատեն պանդօկը կը դառնար, տեսաւ որ դրան մօտերը Բերսգոֆ տիկինն եւ ուրիշ քանի մը հիւրեր նստած կը խօսակցէին:

Չկրնալով առանց տեսնուելու ներս մտնել եւ չուղեւրով խօսքի բռնուիլ, քայլերը շուտցուց, որպէս զի միայն բարեւ մը տալով՝ անցնի երթայ:

Սակայն դռնէն ներս մտնելու միջոցին, Բերսգոֆ տիկինն իրեն մօտեցաւ, ու զինքը բազկէն բռնելով, Գիտէք, ըսաւ, ձեր վրայ կը խօսէինք:

Ասիկայ մեծ պատիւ է ինձի, պատասխանեց Լոնէ:

- Ձեր պատմութիւնը կը պատմէի:
- Ձեմ հասկրնար ինչ ըսել կ'ուղէք:
- Կարծեմ՝ ըսածիս մէջ չհասկրնալու բան չկայ: Ձեր անցեալ կենաց դէպքերը կը պատմէի...: Աս բանս ամենեւին ձեր մտքէն չէր անցներ. այնպէս չէ:

Տիկին, ըսաւ Լոնէ՝ այլալլա՞ծ. կատանկ կ'ընէք:

— Ըսածս կատակ չէ: Մտիկ ըրէք եւ դատաստանը դուք կտրեցէք: Դուք Պրէսոք քաղաքը ծնած էք. 1816ին նոյն քաղաքին թիավարութեան բանտին մէջ նաւական վերաբուժի պաշտօնն ընդունելու էք: Ձեր ընկերները զձեզ Սդուարդեանց վերջինը կը կոչեն եղեր, թէ ձեր Եդուարդ անունն եւ

Թէ ունեցած մեծ գաղափարներնուդ պատճառաւ... : Ըսածներս ամէնն ալ ստոյգ չե՞ն :

Այնպէս ստոյգ, պատասխանեց Լոնէ, որ կ'ուզէի իմանալ թէ աս մանրամասն տեղեկութիւններն ուսկից ընդունած էք :

Սպասեցէք. տակաւին բոլոր գիտցածս չզրուցեցի, ըսաւ Բերսգոֆ տիկինը : Ան ալ գիտեմ որ յանկարծական դիպուածով մը հարստցեր էք, մեծ ժառանգութիւն ընդունելով ձեր մէկ հեռաւոր ազգականէն, զորն որ ոչ որ կը ճանչնայ եղեր :

Տիկին, տիկին, գոչեց Եդուարդ. կ'ուզեմ գիտնալ որ իմ վրաս ձեզի աս ամէն բաները պատմողն ո՞վ է : Ի՛նչ, գաղտնի դատաստանական քննութեան տակ ձգուած եմ արդեօք :

Աս խօսքերը Լոնէ այնպիսի կերպով մը զրուցեց, որ Բերսգոֆ տիկինը սկսաւ վախնալ :

Տէր Ատուած, ըսաւ, միտքս զձեզ սրդողընել չէր. եւ ո՛չ ալ ձեր գաղտնիքներն իմանալու ետեւէ կ'իյնայի : Սակայն անտարակոյս հոս մարդիկներ կան, որոնք ինծմէ աւելի ետեւէ կ'ըլլան զձեզ ճանչնալու : Չեղի պատմածներս՝ ըստ պատահման ձեռքս անցած նամակի կտորէ մ'իմացայ :

— Ո՛ւր է նոյն թուղթը :

— Ահաւստիկ :

Եդուարդ թուղթը ձեռքէն յափշտակեց առաւ, եւ քիչ մը տեղ վեր ի վերոյ աչքէ անցընելով, իմացաւ որ նոյն նամակն իր վրայ եղած մանրամասն հարցումներու պատասխան մըն է :

Աս բանս զինքը շատ բարկացուց : Ան մտածմունքը՝ որ իր ամենուն ծածկել ուզած կեանքն ամենուն յայտնուեր է, եւ ամէն մարդ իր ո՞վ ըլլալը կրնայ ճանչնալ, զինքը շատ խռովեց : Այլայլութիւնը չկրնարով զսպել, Բերսգոֆ տիկնոջ՝ ինք զինքը ջատագովելու քանի մը խօսքեր ըսաւ, եւ նամակը գրուպանը խօթելով՝ պանդոկ մտաւ :

Արակոտ երիտասարդին առաջին մտածմունքն ան եղաւ, որ մէկէն Անգղիացւոյն բնակարանը վազէ, եւ հոն իր բոլոր բարկութիւնն անոր վրայ թափէ : Իրօք ալ սկսած էր դէպ ի ան կողմն երթալ. բայց քանի որ կը յառաջանար, ընելիքին ունենալ կրցած անհաճոյ հետեւութիւններն աչքին առջեւը նկարուելով, քայլերը հետզհետէ կամացուց եւ վերջապէս կեցաւ :

Մէկ քանի ըրպէի խորհրդածութիւնը բաւական եղաւ միտքը բոլորովին փոխելու : Ուստի եւ ճամբան դարձրնելով, իր խօսքը քաշուեցաւ : Հոն քիչ մը հանդարտելէն ետեւ, նամակը հանեց, մտադրութեամբ կարդաց, եւ տեսնելով որ մէջն իր վրայ տրուած տեղեկութիւններն իրեն խիստ նպաստաւոր էին եւ իր Պր. Պէօնսիսն պատմածներուն հաստատութիւն կ'ըլլային, բոլորովին խաղաղցաւ : Եւ ինչպէս որ կենաց ընթացքին մէջ ամենուն ալ կը պատահի, շուտ մը մէկ ծայրէն մէկալ ծայրն անցնելով, սկսաւ ուրախանալ ան նամակին վրայ, որն որ իսկըզ-

բան մէկէն իրեն այնչափ այլայլութիւն ու բարկութիւն պատճառած էր :

Այսպէս հանդարտելէն ետքը, միտքը դրաւ որ նոյն նամակին վրայ ո՛չ Պր. Պէօնսիսն եւ ո՛չ Մորբէթ օրիորդին խօսք մ'ընէ, հապա նոյնին անոնց վրայ ըրած ազդեցութեան սպասէ :

Նոյն ազդեցութիւնն իմանալու համար երկայն ժամանակ սպասելու հարկաւորութիւն չեղաւ : Երկրորդ առտու՝ երբ որ ինք կանուխ դուրս ելած, պանդոկին առջեւի ծառուղւոյն մէջ կը պտտէր, Անգղիացիք ալ հոն գալով՝ իրեն մօտիկցան : Երկուքին երեսն ալ խիստ զուարթ էր, միանգամայն վերջին օրերն ըրածներնուն պէս՝ պարզ բարեւով մը իրմէ չբաժնուեցան, հապա սկսան հետը բարեկամութեամբ ու ընտանութեամբ խօսիլ :

Արնայ ինք իրմէ իմացուիլ թէ իրերուն այսպիսի նպաստաւոր կերպարանք ընդունիլը՝ որչափ մեծ ազդեցութիւն պէտք էր ընել Լոնէին վրայ : Իրօք ալ ան ժամանակէն իր վրայ անանկ արտաքոյ կարգի փոփոխութիւն մ'եղաւ, որ տեսնողները չէին կրնար հաւատալ թէ միեւնոյն մարդն ըլլայ : Ասիկայ քանի մ'օր այսպէս յառաջ գնաց, որովհետեւ Անգղիացւոց բարեկամութիւնն աւելի կ'աճէր՝ քան թէ կը նուազէր, մանաւանդ որ նոյն օրերը մէկ քանի անգամ Պր. Պէօնսն բաւական յայտնի կերպով հասկըցուցած էր, որ ալ իր կողմանէ ընդդիմութիւն չ'ունենար իր քրոջն աղջկան ու Եդուարդայ ամուսնութեան :

Նամակին գտնուելուն հինգերորդ օրը, որ Անգղիացիք դարձեալ մեծ սիրոյ ու բարեկամութեան ցոյցեր տուած էին Լոնէին, աս վերջինն ուզեց իր աստիճանին ու հարստութեան համեմատ յիշատակով մը Մորբէթ օրիորդին հետ ունեցած կապն ամրացընել : Ուստի եւ խօսքը դարձածին պէս, դարանը բանալով, փառաւոր գլոցոց մը դուրս հանեց, որուն մէջ իրարմէ գեղեցիկ ականակապ զարդերէն, ծանրագին քանդակագործ ճարմանդ մ'առաւ, որ օրիորդին խաւրէ :

Եւ որպէս զի ո՛չ անիկայ եւ ո՛չ մօրեղբայրն ընդդիմութիւն կարենան հանել, հետը մէկտեղ խաւրելու համար՝ աս երկտող գիրը գրեց :

Աս ճարմանդն ընտանեացս մէջ շատոնցունէ մնացած յիշատակ մըն է : Ամենէն վերջը գործածողն եղած է մայրս, որն որ նոյնն իմ ձեռքովս իր ապագայ աղջկան կու տայ :

Գիրը գրելուն պէս՝ ճարմանդին քովը դրաւ, երկուքը մէկտեղ ծրար մ'ըրաւ կնքեց, վրան Պր. Պէօնսիսն անունը գրեց, եւ պանդոկին մարդիկներէն մէկը կանչելով, Անգղիացւոյն բնակարանը խաւրեց :

Եթէ նոյն միջոցին Եդուարդայ քովը կէս մը մտադիր մէկը գտնուէր, անտարակոյս կը զարմանար աս ամէն գործողութիւններն ընելու ժամանակն անոր վրայ նշմարուած այլայլութիւնը տեսնելով : Սենեակը մտնելուն ու ծրարիկը խաւրելուն միջոցին՝ երեսնե-

րուն վրայ արտաքոյ կարգի գունատութիւն մը կը տիրէր, ձեռուընները կը գողգողային. սիրտն այնպէս սաստիկ կը բարբախէր, որ առանց չափազանցութեան կրնայ ըստիւ թէ քովը գտնուողը կրնար ձայնը լսել: Աս այլայլութիւնը՝ որն որ գըրցըր բացած ժամանակ արտաքոյ կարգի սաստկացած էր, թղթին մէջ մօրն անուըն գրած ատենը վերջին աստիճանի հասաւ, այնպէս որ քիչ մնաց գրիչը ձեռքէն կ'իյնար: Մէկ երկու անգամ սրտին խորքէն սաստիկ հառաչանքներ հանեց, աչուըններն արցունքով լեցուեցան: Բարկու-թեամբ մը գըրցըր գոցեց ու դարանին մէկ կողմը նետեց:

Ըրած գործողութեան եւ իր վրայ տիրող աս զգածմանց տարբերութեան պատճառն ինչ էր արդեօք: Կարելի է ասոր ալ պատճառն իր անցեալ կենաց մէջն էր, զորն որ այնպէս մեծ ճգամբ ամենուն ծածուկ պահել կը ջանար: Գուցէ ժամանակը մեղի ալ կը յայտնէ:

Պիտի շարունակութիւն:

Վ Լ Ե Մ Գ Ե Բ Ե Գ Ե Ն

Իտալիայի հասկսոստ պատմութիւնը:

Ը.

Իտալիայի մէջ՝ զաղղիական մեծ յեղափոխութեան ատենէն սկսեալ՝ պատահած դէպքերը:

Ռ. Մ Ի Զ Ո Յ

1789—1815.

Նոյն 1813 տարին Գերմանացիք՝ մանաւանդ Պրուսիացիք ազգովին ոտք ելլելով, Նաբոլէոնին զօրութիւնը բոլորովին խորտակելու եւ իրենց ազգային անկախութիւնը կամ ազատութիւնը նորոգելու համար վերջին ձիւնն ի գործ դնելու եռանդամբ զէնք առնուլ սկսան: Աս եռանդման ու բաղձանաց համեմատ նոյն տարւոյն սկիզբէն Եւրոպայի տերութիւնները սկսան իրարու հետ դաշնակցիլ հասարակաց թշնամին կատարելագոյն յաղթելու համար: Ռուսիա, Պրուս, Շուեթ, Անգղիա, ետքէն Աւստրիա ալ միանալով՝ (1813. Փետր. 27 — Օգոստ. 13.) Ալեքսանդր Գաշնակցոսթիւնը հաստատեցին, որուն յաջողելովն աս հզօր ու ահաւոր աշխարհակալին կատարեալ պարտութիւնն ու անկից ետքը Եւրոպայի ընդհանուր խաղաղութիւնը հետեւեցաւ: — Ինչպէս այլեւայլ տեղեր՝ ուր Նաբոլէոն եւ իր դաշնակիցները բանակ ու զօրք ունէին, դաշնակցաց զօրքերը քաջ զօրապետաց հրամանին տակ պատերազմելու կ'երթային, սոյնպէս եւ Աւստրիայի զօրաց մէկ մասը՝ 80,000 հօգի չիլլէր զօրապետին հրամանին տակ Լիւրիկէ գրաւելէն ետքը՝ Ալպեան լեռներն անցնելով Իտալիա մտաւ: Եւզինէոս փոխարքան, ասոնց դէմ Մարտի սկիզբները (1813) պատերազմը սկսաւ, որուն մէջ երբեմն մէկ կողմը երբեմն մէկալ կողմը յաջողութիւն կ'ունենար: Բայց վերջապէս Եւզինէոս նորէն յաղթուելով, հարկագրեցաւ (Նոյեմ.) Ատիճէին վրայէն անցնիլ ու մինչեւ Մինչիոյ ետ քա-

շուիլ որով նոյն (1813) տարւոյն վերջը Լոմբարտիայի մեծ մասն Աւստրիայի ձեռքն անցած էր: Եւ որովհետեւ չէ թէ միայն ինք Եւզինէոս (1814. Ապր.) Իտալիայի մէջ իր զօրքովը թշնամւոյն դէմ պատերազմը շարունակելու անկարող էր, հապա նաեւ ուրիշ տեղեր ալ Նաբոլէոնին զօրքերը դաշնակցաց զօրքերէն կը յաղթուէին, անոր համար պարտաւորեցաւ (Ապր. 16.) Աւստրիացւոց Պելեկարտ զօրապետին հետ, որն որ չիլլէրին յաջորդած էր, զինադադար ընելու եւ Մանդուայի բերդին մէջ մնալու: Սակայն չուզեց ուրիշ տերութեանց դաշնակցութեան մէջ մտնելով՝ անոնց կամօքը Նաբոլէոնին դէմ թշնամութեան դրօշը բանալ, հապա անոր վրայ ունեցած սիրոյն ու հաւատարմութեան մէջ մինչեւ ցվածման հաստատ մնաց:

Ասոր ներհակ ընթացք մը բռնեց Նաբոլէոնին քեռայրը՝ Նէպոլէոն Յովակ. Միւրա թագաւորը: Ասիկայ Լիբուրիայի նշանաւոր պատերազմէն (1813. Հոկտ. 16. 17. 18.) կատարեալ պարտութեամբ իր մնացած զօրքովը իր երկիրը դառնալէն ետքը, մտածելով որ ալ Նաբոլէոնին իշխանութիւնը կորսուած ու օգնելու զօրութիւնը հատած է, անոր կողմն ու դրօշը թողուց ու սկսաւ Աւստրիայի հետ բանակցութիւն ընել. եւ քանի մը առաջարկութիւններու հաւանելով, (1814. Յունու. 11.) դաշն դրաւ, որուն զօրութեամբ Աւստրիայի կայսրն իրեն կը խոտտանար զինքը Նէպոլէոնի գահին վրայ հաստատ պահելու ջանալ: Քանի մը օր ետքը Միւրա իբր յազատութիւն քահանայապետական երկրին իր զօրքովը գնաց Հռոմ բռնեց. քիչ մը ետքն ալ Աւստրիայի զօրացը հետ մէկտեղ Տոսկանա առաւ: Անգղիայից Միւրային հաւատարմութեան ու անկեղծութեան վրայ վրաստահ չըլլալով՝ իրեն հետ դաշն դնել չուզեցին. միայն Աւստրիայի խորհուրդին հետեւելով (Փետր. 3.) զինադադար ըրին: Եւ որովհետեւ դաշնակցաց պատերազմը Նաբոլէոնին դէմ դեռ յառաջ կ'երթար, անոր համար Միւրա ալ (Փետր. 15.) Գաղղիայի դէմ պատերազմ հրատարակեց: Բայց աս պատերազմին ատենն անանկ ընթացք մը բռնեց՝ որ դաշնակիցք իրեն վրայ ունեցած յոյսերին կորսնցուցին ու հասկըցան որ ինք ներքուստ դեռ Նաբոլէոնին կողմը կը հակի: Սակայն իրենք աս կողմանէ շատ վախնալու պատճառ չունէին. արդէն Աւստրիացւոց զօրքը Մինչիոյի ու Բոյի քովերը Իտալիայի թագաւորութեան փոխարքային յաղթած ըլլալով, Գաղղիացւոց զօրութիւնն Իտալիայի մէջ կտորած ինկած էր: Ասկից աւելի՝ արդէն իրենց զինուց ետեւէ ետեւ ստացած յաղթութիւններովը գլխաւոր թշնամին ալ բոլորովին ընկճած էր: Ասոն զի իրենց միացեալ զօրութեան դէմ Նաբոլէոնին ամէն հնարքները պարապի ելլելէն ետքը՝ աս անխոնարհելի մարդն ի հարկէ խոնարհեցաւ ու (1814. Ապր. 6.) թէ իր անձին ու թէ իր որդւոյն համար Գաղղիայի, Իտալիայի եւ ուրիշ ամէն երկիրներու վրայ ունեցած վեհապետական իշխանութեան հրաժարեցաւ: Ասոր վրայ Փարիզ ժողոված վեհապետները (Ապր. 11.) վճիռ տուին ու հաստատեցին որ

Նաբոլէոն Պոնաբարդէ՝ կայսր անունը պահելով, Իտալիայի մէջ Ելլպա կղզւոյն վրայ միայն իբրեւ անկախ վեհապետ իշխէ եւ Գաղղիայէն տարւե տարի երկու միլիոն ֆրանկ ընդունի: Իր ամուսինը Մարիամ Լուիզ կայսրուհի անունը պահելով, Բարմայի, Բիաչէնցայի ու Վուսադալայի դքսական երկիրներուն վրայ մինչեւ ցմահ իշխէ: Իսկ մինչեւ ան ատեն Իտալիայի թագաւորութեան փոխարքայ ըլլող Եւգինէոս Պոնաբարդէ իշխանին համար դաշնակիցք պատշաճական հատուցում մ'ընելու խորհիմն:

Նաբոլէոն (1814. Մայ. 4.) Ելլպա կղզին դնաց ու սկսաւ իր փոքր տէրութիւնը վարել. իսկ Փարիզ ժողոված վեհապետները (Մայ. 30.) Գաղղիայի Լուգովիկոս ԺԸ. թագաւորին հետ խաղաղութեան դաշն դնելէն ետքը՝ Եւրոպայի դահերուն ընկճած ու անշքացած իշխանութիւնը միաբան խորհրդով կարգի դնելու համար Վիեննա գացին: — Պուրպոնեան ցեղը Գաղղիայի մէջ Եւրոպայի վեհապետաց միաբան հաւանութեամբ թագաւորական գահին վրայ նորէն հաստատուելէն ետքը՝ միայն Նաբոլէոնին կամօքն ու կարգաւորութեամբ Իտալիայի թագաւորութեան վրայ փոխարքայ դրուող Եւգինէոս Պոնաբարդէ ալ չէր կրնար Գաղղիայի զօրքը՝ զորն որ Նաբոլէոն իրեն տուած էր, Իտալիայի մէջ պահել ու անսնցմով սկսած պատերազմը յառաջ տանիլ: Ուստի Մանդուայի յօտ, ինչպէս ըսինք, Աւստրիայի Պելեկարտ զօրապետին հետ զինադադար ընելէն քանի մը շաբաթ ետքը՝ Գաղղիացի զօրքն իրենց հայրենիքը խաւրեց, բայց ինքն ալ անոնց հետ Իտալիայէն դուրս չելաւ, հապա Մանդուայի բերդին մէջ իտալացի զօրքով մնաց: Ինչու որ կը յուսար թէ Իտալիայի թագաւորութիւնը՝ (1805 Դեկտ. 26.) Բրեսպուրկի խաղաղութեան դաշնիցէն առաջ ունեցած սահմաններուն մէջ՝ դաշնակցաց հաւանութեամբ հաստատուն կը մնայ, եւ ինք Իտալացւոց շատերուն բաղձանացը համաձայն՝ նոյն թագաւորութեան թագը կ'ընդունի: Բայց իրեն իր մտածածէն եւ յուսացածէն շատ տարբեր ընթացք ու ելք ունեցան:

Դեռ Նաբոլէոն Գաղղիայէն չելած՝ Միլանի ծերակուտին Մեյլի դահերեցին առաջարկութեան համեմատ՝ ծերակոյտը (Ապր. 20.) սահմանեց որ Փարիզ զբառնուող վեհապետներուն պատգամաւորներ խաւրուին, որոնք անոնց թէ Իտալիայի անկախութիւնն ու թէ Եւգինէոս փոխարքային իրենց թագաւոր դրուին առաջարկեն: Ծերակոյտը ներսը աս խորհուրդն ըրած ատենը՝ դուրսը փողոցը Եւգինէոսին հակառակ ըլլող կողմնակցութիւնը ժողոված՝ ահագին ձայնով կ'աղաղակէր. «Վեցցէ հայրենիք. զԵւգինէոս չենք ուզեր. Գաղղացի չենք ուզեր»: Այսպիսի աղաղակներով ու սպառնալիքով ծերակուտին անդամները զարհուրեցնելով յրուեցին: Ետքէն կատաղութեամբ ելեւմտից պաշտօնեայ Բրինային պալատը վաղեցին ու զինք դուրս քաշելով այնչափ ծեծեցին՝ որ խեղճը հոն մեռաւ: Նոյնը կ'ուզէին նաեւ վերոյիշեալ Մեյլի դահերեցին ալ ընել. բայց իր բարեկամներէն մէկը ճարպիկութեամբ մը զիբնիք արգելեց: Եւգինէոս Մանդուայի մէջ աս անկարգութեանց

դոյժն ընդունելով շատ բարկացաւ, ու Իտալիայի թագաւորութեան յաջողելուն վրայ յուսահատուելով՝ Մանդուայի բերդն Աւստրիացւոց յանձնեց ու ինք իր ընտանիքովն ու Իտալիայի մէջ դիզած գանձերովը Պաւիերա իր աներոջը՝ Մաքսիմիլիանոս Յովսէփ թագաւորին քովը գնաց: Իսկ Միլանի մէջ խորհրդականք մեկտեղ ժողովեցան ու առժամանակեայ կառավարութիւն կամ խնամակետութիւն մը դրին, որն որ շուտ մը Փարիզ ըլլող վեհապետներուն պատգամաւորներ խաւրեց խնդրելու համար՝ որ Իտալիայի թագաւորութիւնն Աւստրիայի կայսերական տան իշխաններուն մէկուն տակ անկախ տէրութիւն մ'ըլլայ: Բայց Աւստրիայի կայսրը Փրանկիսկոս Ա. իրենց պատասխանեց թէ «Ես Իտալացի եմ. Լոմբարտիա իմ զէնքերովս նուաճեցաւ. ես իմ հրամաններս ու կարգաւորութիւններս Միլան կը խաւրեմ կը ծանուցանեմ»: Ասոր վրայ (Ապր. 28.) Աւստրիայի զօրքը Միլան մտաւ ու (Մայ. 23.) Պելեկարտ զօրապետը յանուն նոյն կայսեր զանիկայ գրաւեց եւ նոր կառավարութիւնը սկսաւ: Ասանկով Նաբոլէոնին կանգնած Իտալիայի թագաւորութիւնը՝ տասը տարիի չափ տեւելէն ետքը՝ վերջացաւ:

Բ Ե Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Հարմուսարի կայսիկ մը:

Իւր վայլեան դաղղիացի բնապատումը Հարաւային Ափրիկէ ճամբորդութիւն ըրած ատեն՝ ընտանի կապիկ մ'ունէր, որուն անունը Քիզ դրած էր ու վրան հետեւեալ զարմանալի ու զաւեշտական դէպքերը կը պատմէ: Երբ որ անանկ պտուղներ կամ արմատներ կը գտնէինք, կ'ըսէ, զորոնք տեղացի ընկերներս չէին ճանչնար, Քիզ զանոնք չճաշակած՝ անոնց ձեռք չէինք դպցըներ. եթէ ինք զանոնք մէկդի ձգէր, ան ատեն անհամ կամ վնասակար ըլլալին իմանալով՝ կը նետէինք: Քիզ ինծի միշտ աղէկ պահպանութիւն ընելու պատուական յատկութիւնն ալ ունէր. թէ գիշեր եւ թէ ցորեկ վտանգի նոյն իսկ ամենափոքր երեւոյթ մը տեսնելուն պէս, կը ցատքեր ուզէ կ'ելլէր: Անոր ձեռքէն կամ վախի նշաններէն թշուառ մը մտ ըլլալը կը գուշակէինք, թէ եւ շները նշան մը չտային: Ամէնքը՝ շներն իսկ անոր արթուն հսկողութեան վրայ անանկ վտահ էին, որ խիստ հանգարտ քուն կ'ըլլային:

Որսի ելած ատենս Քիզն ալ հետս կ'առնէի. աս զարմանալի կապիկը՝ երբ որսի ելլելըս կ'իմանար, ուրախութեամբ կը լեցուէր: Խէժը խիստ սիրով ուտելուն, ճամբան խէժ գտնելու համար մազլելով ծառերու վրայ կ'ելլէր: Երբեմն ինծի համար ալ ժայռերու ձեղքուածներուն կամ ծառերու խոռոչներուն մէջ մեղր կը գտնէր: Բայց ասդին անդին ցատքուտելէն ետքը, եթէ իր սաստիկ քաղցն անցընելու ոչ խէժ եւ ոչ մեղր կը գտնէր, ան ատեն ուրիշ բան գտնելու հետ կ'ըլլար: Գլխաւորաբար գտածներն էին այլեւայլ արմատներ, որոնց մէկ տեսակն

անանկ զովացուցիչ ու համեղ էր, որ ես իրեն անիրաւութիւն ընելով՝ գրեթէ միշտ կէսը ձեռքէն կ'առնէի: Բայց Քիզին բնութիւնը խորամանկ էր: Անանկ արմատ մը գտնելուն պէս, եթէ ես քովը չգտնուէի՝ որ մէկ մտոր ձեռքէն անմիջապէս առնում, կարելի եղածին չափ հապճեպով սպառելու կը նայէր, մէկալ կողմանէ ալ աչուրներն անթարթ վրաս կը սեւեռէր: Հասարակօրէն իրմէ որչափ հեռու ըլլալս չափելով, անանկ գործքի ձեռք կը զարնէր. բանեցուցած զգուշութիւնները շատ հեղ կը յաջողէին, այնպէս որ միշտ ամէն բան լիննալէն ետեւ կը հասնէի: Իսկ եթէ անանկ հանդիպէր՝ որ բրած հաշիւները դուրս չելլելով, կարծածէն յառաջ վրայ հասնէի, արմատները ծածկելու կը ջանար. բայց սաստիկ ապստամբութիւն կը ստիպէի որ իմ մասս հանէ տայ: Ի վերայ այոր ամենայնի իրեն հետ խիստ վարուելուս համար ինծի թշնամութիւն կամ ատելութիւն չէր ցուցնէր, այլ միշտ իրարու սերտ բարեկամ էինք:

Ճամբայ բրած ատեննիս՝ երբ որ Քիզ կը յոգնէր, շներէս մէկուն վրայ կը ցատէր, որն որ յօժարութեամբ զինքը երկայն ատեն կը տանէր: Շներէս մէկը՝ որ մէկալ ներէն մեծ ու զօրաւոր էր, ամէն անգամ ճարպիլութեամբ աս ծառայութենէն պրծելու հնարք կը գտնէր: Քիզ անոր կունակը ցատքելուն պէս, շունը կը կենար եւ թող կու տար որ մենք յառաջ երթանք, եւ անանկ ալ տեղն անշարժ կը մնար: Ընդ հակառակն Քիզ իր նպատակին հասնելու համար՝ յամուռութեամբ վրան կը կենար: Բայց երբ որ զմեզ աչուրներէն կը կորսնցընէր, ալ իջնալու կը ստիպուէր: Անկէ ետքը կապիկն ու շունը բոլոր զօրութեամբ վազելով՝ դարձեալ մեզն հետ կը միանային: Ասոր մէջ շան հնարագիտութիւնն ալ կը տեսնուէր. որովհետեւ թող կու տար որ կապիկն իրմէ յառաջ երթայ, որպէս զի չըլլայ թէ մէյ մ'ալ յանկարծ վրան ցատքէ: Քիզ շներուս՝ վրայ ընդհանրապէս իշխանութիւն մը կը բանեցընէր: Երբ որ կերակուր կերած ատեն՝ քովը շուն մ'երթար, ապտակ մը զարնելով՝ շուտ մը քովէն կը վռնուէր:

Քիզ՝ օճը դուրս հանելով, ուրիշ բոլոր անասուններէն աւելի՝ իր նմաններէն կը վախնար: Հեռուանց կապիկներուն լերանց վրայ ճչելն ու կանչուըռտելը լսելով՝ կը վախնար. բայց եւ այնպէս իրենց պատասխան կու տար: Իսկ մտեցած ատեննիս՝ զարհուրելի աղաղակներ հանելով՝ կծիկը կը դնէր, եւ մեր ոտուրներուն մէջ մտնելով՝ բոլոր մարմնովը կը գողար: Հազիւ թէ մեծ աշխատութեամբ կրնայինք զինքը հանդարտեցընել, որով առջի զարհուրանքէն կամաց կամաց ինք իրեն կու գար:

Աղէկ՝ գոցուած կողովը զարմանալի ճարտարութեամբ կը բանար, ամէն տեսակ ուտելիք կը գողնար, բայց աւելի եւս կաթ՝ զորն որ խիստ կը սիրէր: Իմ մարդիկներս ասոր համար զինքն աղէկ կը ծեծէին. բայց պարսպ տեղ, վասն զի վրան ամենեւին փոփոխութիւն չէր տեսնուէր. ես ալ երբեմն խարազանս անոր վրայ կը գործածէի, բայց հետեւութիւնն աս կ'ըլլար որ կը փախչէր ու գիշերը կոխելէն ետքը խցիկս կը դառնար: Հեղ

մը բալլայ եփած ու պնակով մը սեղանիս վրայ դրած էի. յանկարծ ականջս անծանօթ թռչնոց մը ձայնը կու դայ: Անմիջապէս կերակուրը ձգելով՝ հրացանս կ'առնում, խցէն դուրս կ'ելլեմ: Քառորդէ մը թռչունը ձեռքս ներս մտած ատենս, ինչ տեսնեմ. սկաւառակին մէջ բալլայի հատ մ'ալ չէր մնացեր: Քիզ զանոնք դողած ու աներեւոյթ եղած էր: Հասարակօրէն ասանկ չէր ընէր. դուրս թռչն մ'ընելէն ետքը միշտ թէյ խմելու ատենս կու գար եւ անտարբերութեամբ իր սովորական տեղը կը նստէր, իբրեւ թէ բան մը պատահած չըլլար. իսկ նոյն իրիկունն ամենեւին չերեւցաւ: Երկրորդ օրն ալ զինքը չտեսնելով, սկսայ կարծիքի երթալ որ բոլորովն կորսուած չըլլայ: Երրորդ օրը ջուր բերելու գացող մարդիկներէս մէկն ըսաւ որ զՔիզ տեսայ, բայց դարձեալ շուտ մ'աչուրներէս ինք զինքը ծածկեց: Առանց ժամանակ կորսնցընելու՝ շներս հետս առի, ան տեղուանքը պտտելու ելայ: Մէյ մ'ալ Քիզին աղաղակն ականջս հասաւ. աս զարմանալի կապիկը սովորաբար նոյն ձայնը կը հանէր զինքը հետս որսի չառած ատենս: Չորս կողմը նայելէն ետքը, վերջապէս տեսայ որ ծառի մը մեծ ճիւղերուն ետեւը պահուրտելու կը ջանար: Ան ատեն բարեկամական եղանակաւ զինքը կանչեցի, նշան ընելով որ ինծի դայ. բայց կ'երեւար թէ վրաս չէր վստահեր: Ուստի ծառին վրայ ելայ եւ դուրսութեամբ բռնեցի, ինչու որ կեցած տեղէն չչարժեցաւ. եւ մէկտեղ բնակարաննիս դարձանք: Հոն բնականապէս արժանի եղած պատճոյն կը սպասէր. իսկ ես իրեն բան մը չըրի, վասն զի գիտէի թէ օգուտ չէկրնար ունենալ:

Քիզ քովէս երբեք չէր հեռանար, նոյն իսկ ան ատեններն ալ՝ երբ որ արեւուն կիզիչ ջերմութենէն այրած, օրուան աշխատութիւններէն յոգնած եւ քրտինքի մէջ թաթխուած, աս չոր տեղուանքը քիչ մը ջուր գտնելու համար փուռ տեղ կ'աշխատէի: Երբեմն կեցած տեղերնէս հեռանալով, իր սուր հոտառութեամբն այլեւայլ օգտակար տնկեր երեւան կը հանէր: Թէ որ տնկերուն արմատները հողին մէջ խորունկ մտած կ'ըլլային, թաթխելովը կը սկսէր հողը փորել, եւ ալ դանակով իրեն օգնութեան կ'առաջարկէի, եւ գտած պատուական արմատնիս մէջերնիս մեծանձնութեամբ կը բաժնէինք: Բնակութեանս մէջ անհոգութեամբ կամ որ եւ իցէ եղանակաւ յանցանք մը գործուելուն պէս, եղածը Քիզին վրայ կը ձգուէր, եւ գրեթէ միշտ իրաւամբ: Հեղ մը նշմարեցի որ հաւուս անձամբ հաւկիթները շարունակ կը գողցուէին. ուզեցի իմանալ թէ արդեօք աս դէպքիս մէջ ալ յանցանքն անորն է, թէ չէ: Աս վախճանաւ առտու մը դարանի մտայ, եւ սպասեցի մինչեւ որ հաւն իր կարկաչով իմացընէ թէ հաւկիթ անձ էր: Քիզ ալ կեցած տեղոյս մօտերը նստած էր: Հաւուն առաջին կարկաչը լսելուն պէս, կը ցատքէ կ'երթայ հաւկիթը յախշտակելու: Բայց զիս տեսնելով, մէկէն կը հանդարտի, ետեւի ոտուրներուն վրայ ասդին անդին կը սկսի խաղալ, մէկ կողմանէ ալ անտարբերութեամբ աչքին ճոթովն ինծի նայիլ. կարճ ըսելու համար՝ իր բոլոր խորամանկութիւնն

ի գործ կը դնէր, որպէս զի զիս խաբէ: Բայց իր կեղծաւորական գործքերը զիս կասկածանացս մէջ աւելի կը հաստատէին: Չինքը խաբելու մտօք, կռնակս դէպ ի հաւուն կեցած կողմը դարձուցի, իբրեւ թէ չեմ տեսներ: Անմիջապէս քիզ մէկէն ցատքեց հոն դնաց: Ետեւէն վազեցի, եւ ճիշդ ան վայրկենին՝ վրայ հասայ, երբ որ հաւկիթը կտորած եւ ուտելու զբաղած էր: Ա՛լ չարածճի սրիկային բրածին չկրցայ դիմանալ, աղէկ մը ծեծ քաշեցի. բայց ի՛նչ օգուտ. անկէ ետեւ ալ թարմ հաւկիթ գործնալէն ետ չէր կենար:

Ապաիկն այնպիսի անատուն մըն է, որ կրթուելու ամենեւին չիգար: Իսկ ըրած ծառայութիւններն աւելի անձնական շահու. քան թէ տիրոջը սիրոյն համար կ'ընէ: Իրեն պէս ճարտար ու խաբէբայ անատուն ստուգիւ չեզտնուիր. իսկ գործելու եկած ատեն՝ ապուշ եւ անյաջող է: Հազիւ շատ հեղձանօթի ձգելով ու ծեծելով՝ կրնայ մարդ իրեն մէկ քանի արուեստ սորվեցընել. իսկ բնական պակասութեանցը գալով, զաննք շտկելն անկարելի է: Բնութեամբ շատակեր, գող, բարկացոտ եւ սխակալ է. եւ վայրենեաց ըսածին պէս, ստախօս չըլլալուն միակ պատճառը՝ խօսելու կարողութիւն չունենալն է: Չեռքէն հաւկիթ մ'ազատելու համար՝ կը ստիպուէի միշտ պէսպէս միջոցներ գործածել, ապա թէ ոչ բան մ'ընդունին անկարելի էր: Հաւու մը կարկաչը լսելու պէս՝ միշտ շներէս մէկը կը խաբէի որ հաւնոյն երթայ, հաւկիթն ինծի բերէ: Իսկ մեր չարածճի քիզը հաւկիթը ձեռք բերելու համար՝ կրնամ ըսել որ հաւուն կարկաչին խիտտ աւելի մտադիր էր. որով միշտ նախ եւ առջ հաւնոցը հասնելով հաւկիթը կ'ուտէր: Աս պատճառաւ շատ անգամ բան մը չէի ընդուներ. շունը յաղթած ատեն, ուրախութեամբ կը վազէր կու գար ու հաւկիթն ինծի կը յանձնէր: Նոյն իսկ աս դէպքին մէջ քիզ առանց յուսահատելու՝ շան ետեւէն կ'երթար, մանչելով ու խոժողութեամբ մ'իրեն սպառնալով: Իսկ ինք հաւկիթը ձեռք որ ձգէր, ծառի մը վրայ ցատքելով՝ կը սպառէր, կեղեւանքն ալ վարը հակառակորդին առջեւը կը նետէր, կարծես թէ զինքը բարկութեան գրգռելու համար:

Տ Ե Տ Ե Ս Ս Կ Ե

Ոստրէի մշակութիւնը:

Արոպայի քանի մը ծովեզերեայ քաղաքներու մէջ (առանձինն՝ Ալենտիկ, Թրիէստ, եւ այլն,) հիմայ մեծ ջանքով միջոցներ ու հնարքներ ի գործ կը դրուին այլեւայլ տեսակ ծովային ժժմունքը, մանաւանդ ամենէն աւելի ոստրէն (արքիփէս) մասնաւոր ընդարձակ ձկնաբաններու կամ ձկնատեսներու (vivier) մէջ խնամելու, պահելու եւ սնուցանելու: — Գաղղիայի մէջ վաճառականութեան աս շահուոր ճիւղը շատ մեծ խնամքով յառաջ կը տարուի: Սակայն ամէն տեղերէն աւելի աս բանին մէջ Հիւսիսային Ամերիկացիք շատ յառաջադէմ են: Հիւսիսային Ամերիկայի Ալբրիկիս նահանգին մէջ արտաքոյ կարգի մեծ բաղմութիւն ոստրէի դէպ ի երկրին

հիւսիսային կողմերը կը խաբուի, որ հոն վեց միլիոն տասնութ ամիս մասնաւոր ձկնատեսներու մէջ պահուելէն ու սնուցուելէն ետքը ծախուին: Նոյն նահանգին մէջ 1859ին 20 միլիոն կապիճ կամ չափ (bushels) ոստրէ խնամուեցաւ ու ծախուեցաւ, որոնց գինը գրեթէ նոյն չափ տողարի (1 տողար = 20 ղ.) կը հասնէր: — Հոն ոստրէ որսալու կամ հանելու համար 250 նաւակք կը զբաղին. որոնք տարին քանի մը հեղ որսորդութեան կ'եղեն ու աս որսորդութեան ժամանակը տան օր կը տեսէ: Ամէն հեղ որսուած ոստրէները Պալգիմոյ քաղաքին ոստրէի վաճառականները մէկանց կամ միահամուռ (en gros) քիչ գնով կը գնեն: Նոյն վաճառականներէն ոմանք ամէն օր 8—10 տակառաչափ (ամէն մէկ տակառաչափ = 20 կենդինար կամ քանգար) ոստրէի միս, այսինքն խեցիէն հանուած ոստրէ, թիթեղէ տուփերու կամ փայտէ սնտուկներու մէջ երկաթուղիներու վրայէն ամէն դի կը խաբեն: Ոստրէի միսը թարմ մնալու համար նոյն թիթեղէ կամ փայտէ պահարանները ստուշցի մէջ կը պահուին: Ոստրէի խեցիներն ալ առանձինն կը ծախուին, զորոնք ծեծելով ու փոշի ընելով՝ տեղացիք երկիր պարարտացընելու համար կը գործածեն: Ասոնց մէկ միլիոն կապիճը 20,000 տողարի կը ծախուի: — Երկու հարիւր յիսուն նաւակներ այլեւայլ տեղերէն դէպ ի Նիւհաւն ծովեզերեայ քաղաքը ոստրէ կը տանին. ուր 20 հատ վաճառականութեան տներ զբաղած են միւսակ աս ոստրէները բանալու, մները հանել տալու եւ տուփերու մէջ դնելով՝ երկաթուղիներու վրայէն բոլոր նահանգին մէջ խաբելու: Հազարաւոր գործաւորներ ոստրէ բանալու եւ հանելու կը զբաղին, որոնց ամէն մէկն օրը 3750 ոստրէ կրնայ բանալ ու երկու տողար վաստրիկի: — Ալբրիկիս նահանգին տեղական պաշտօնէին ճիշդ հաշուին համեմատ՝ ոստրէէն, կրիայէն եւ այլն, ամէն տարի ժողովուած ստակին դումարը 25 միլիոն տողարի կը հասնի: — Յամի 1860ին Լոնտոնի ձկնատեսները 496 միլիոն ոստրէ տարուեցաւ: Լոնտոնի մէջ այսչափ ոստրէէն զատ՝ հասարակօրէն տարին 114 միլիոն մեծ խեցեգետին (քարփոլ) եւ 800 միլիոն մանր խեցեմորթներ կ'ուտուին, որոնց ամենուն գինը մէկանց 56 միլիոն Ֆրանգի կը հասնի: Հիմայ Փարիզի մէջ տարին իբր 100 միլիոն հատ ոստրէ կը ծախուի. ուր որ 1804ին միայն 17 միլիոն հատ ծախուած էր:

Ամերիկայի մէջ արհեստով պահուած ու սնուցուած ոստրէի ու անկից ետքը ձկան ականջի կամ խեցիայի (փոփայ) այսպէս շատ սպառին ու անկից յառաջ եկած շահը՝ Երոպայի քանի մը ծովեզերեայ քաղաքներն, ինչպէս ըսինք, Ալենտիկ, Թրիէստ եւ այլն, ծանուցուելով, հիմայ շահադէտ հմուտ անձինք ամենայն հնարիւք կը ջանան նոյն կերպերն ու միջոցները բանեցընելով՝ նոյն օգուտը յառաջ բերել: Արդէն Ալենտիկի մէջ քանի մը յաջողակ անձինք գլուխ եղած են ու ոստրէի մշակութիւնն Ամերիկացոց պէս յառաջ տանելով յաջողուցին խեցիներէն հանուած ոստրէի միսը տուփերու մէջ դնելով հեռու տեղեր խաբել: Ալենտիկի մէջ աս

ուսորէնները շատ յարգ գտան, յաջողութեամբ ծախուեցան ու յաճախ կը փնտուռին: — Սոյնպէս եւ ձկան աւհանջի (փորիայ) խնամքը հիմայ նոյն Վենետիկ քաղաքին մէջ մասնաւոր փութով զարգացընելու փոյթը շատ կենդանացած է: — Աս նիւթին, այսինքն ուսորէի ու ձկան աւհանջի մշակութեան վրայ հմուտ մատենագիր մը նոյն քաղաքին մէջ նորերս ընտիր գրուածք մը հրատարակեց, որուն մէջ աս կտորիս վրայ ամէն կարեւոր տեղեկութիւնները կը բովանդակին:

Աս փոյթն ու ջանքը մեր աղգային վաճառակաւնաց, առանձինն կոտանդնուպուղոյ մէջ, արդեօք գրգիւ մը չի կրնար բլլալ՝ վաճառականութեան աս ճիւղին վրայ մտադրութիւննին գարձընելու. եւ իրենք ալ իրենց մօտ ծովուն վերջգրեալ բերց առատութենէն շարժելով, կարեւոր տեղեկութիւններ ու հմուտութիւն ստանալէն ետքը, յարմար միջոցներ բանեցընելով՝ իրենց մէջ ալ վաճառականութեան աս ճիւղը ծաղկեցընելու, ուսկից թէ իրենց եւ թէ տերութեան մեծ շահ ելլելէքը տարակուսի տակ չի կրնար իյնալ:

*
†

Բ Ն Ո Ք Ի Տ Ո Կ Ո Ն

Այրեւսոյ թնակաւ երեւոյթներուն յուշումը:

Մեքենական գործողութիւններ իբրեւ ջերմութեան աղբիւր:

335. Մեքենական գործողութեամբ ջերմութիւն ինչպէս յառաջ կը բերուի: — Ա. Հարմամբ, Բ. Շփմամբ, Գ. Խտացումամբ կամ ճնշմամբ, Դ. Ելեկտրականութեամբ:

Ելեկտրականութիւնն ան ժամանակ միայն ջերմութիւն կը պատճառէ, երբ որ աղէկ չհաղորդող մարմնոյ մը հետ շօշափման մէջ կը մտնէ:

Ա. Հարմամբ:

336. Հարում բսելով ինչ կ'իմացուի: — Հարումը զարնելու գործողութիւնն է, զորն որ օրինակի աղագաւ, դարբին մը երկաթի կտոր մը սալի վրայ մընով ծեծած կամ կռած ատեն ի դործ կը դնէ:

337. Ինչ բանի համար երկաթը կռելով հրաշէկ կը դառնայ: — Վասն զի հարումը մտաղին հիւլէնէրը կամ աւանափորը մասերը կը խտացընէ, եւ ծածկեալ ջերմութիւնը զգալի կ'ընէ:

Խտացումամբ ջերմութիւն աղատ կ'ըլլայ, այսինքն զգալի կ'ըլլայ. իսկ տարածմամբ կ'ընկղմի կամ կը կապուի:

338. Պաղ երկաթին մէջ ջերմութիւն կայ: — Այո. ամէն մարմնոց մէջ ջերմութիւն կայ. իսկ երբ որ մարմին մը մեր շօշափելէաց պաղ կու գայ, ըսել է թէ ջերմութիւնը ծածկեալ կամ կապուած է:

339. Ծածկեալ կամ կապեալ ջերմութիւն բսելով՝ ինչ կ'իմացուի: — Աս ջերմութիւնը, որն որ մեր զգայարանաց տակ չի կրնար: Ուստի երբ որ մարմին մը իր մէջը ջերմութիւն կը բովանդակէ, առանց մեր զգայարանաց տակ իյնալու, ան ջերմութիւնը ծածկեալ ջերմութիւն կը կոչենք: (Տես 95 եւ այլն):

340. Պաղ երկաթին մէջ ծածկեալ ջերմութիւն կայ: — Այո. եւ անոր համար երբ որ դարբին մը երկաթը ծեծելով՝ կը ճնշէ, ծածկեալ ջերմութիւնը մէջէն դուրս կ'ընէ, որով երկաթը հրաշէկ կ'ըլլայ:

341. Բիմիական լուցափայտ գտնուելէն յառաջ դարբինները իրենց ծծմբալուցիկն (+սուր) ինչ կերպով կը բռնկընէին: — Սալի վրայ դամ մը դնելով, քանի մ'անդամ կը զարնէին, որով գամին ծայրը բաւական կը տաքնար, այնպէս որ ծծմբալուցիկն կրնային անով բռնկընել:

342. Ինչպէս կարելի է որ մընով ծեծուած գամը ծծմբալուցիկն բռնկընէ: — Երբ որ գամին ծաւալը միջին միջոցով յառաջ բերուած ճնշմամբ կը պղտիկնայ, այլ անկէ ետքը իր մէջը յառաջուան չափ ծածկեալ ջերմութիւն չի կրնար պահել. ուստի եւ նոյն ջերմութեան մէկ մասն աղատ (զգալի) կ'ըլլայ, եւ երկաթին բարեխառնութիւնը կ'աճեցընէ:

343. Ինչո՞ւ համար պողպատը կայծքարի կտորի մը զարնելու ըլլանք, կայծ կ'ընէ: — Վասն զի հարմամբ կայծքարին ու պողպատին իրարու զարնուած տեղերը կը ճնշուին, որով իրենց ծածկեալ ջերմութեան մէկ մասն աղատ կ'ըլլայ եւ կայծի կերպարանաց տակ երեւան կ'ընէ:

344. Ծածկեալ ջերմութեան աղատ ըլլալն ինչպէս կայծ կը պատճառուէ: — Պողպատին կամ քարին մէկ փոքր մասը՝ որն որ հարմամբ հրաշէկ կ'ըլլայ, իրեւ կայծ դուրս կը ցատընէ, եւ երբ որ լուցիկին վրայ կ'իյնայ, զանիկայ կը բռնկընէ:

345. Ինչո՞ւ համար բռնկած լուցիկին վրայ պէտք է փշել: — Որպէս զի լուցիկին աւելի օդ, եւ ըստ հետեւորդի աւելի թթուածին՝ մօտենալով, աղէկ վառի:

346. Ինչ պատճառի համար ձիերը երբեմն իրենց ոտուրներով կայծ կը հանեն: — Վասն զի իրենց պայտը ճամբուն վրայ քարուն զարնուելով, պղտիկ հրաշէկ կտորանքներ կը ցատընեն, որոնք կայծի պէս կ'երեւան:

347. Աս կտորուանքներն ինչպէս հրաշէկ կ'ըլլան: — Հարումը զարնուած տեղը կը խտացընէ, որով ծածկեալ ջերմութիւնն ըստ մասին աղատ կ'ըլլայ, եւ կայծի կերպարանաց տակ կ'երեւայ:

Բ. Շփմամբ:

348. Շփումն բսելով ինչ կը հասկըցուի: — Երկու մարմիններու իրարու քսուիլը, ինչպէս օրինակի աղագաւ, վայրենիներն երկու փայտ իրարու կը քսեն ու կրակ կը հանեն:

349. Ինչպէս կ'ըլլայ որ վայրենիներն երկու շորցած փայտ իրարու քսելով, կրակ հանեն: — Սրածայր չոր փայտ մը կ'առնուին, զորն որ ուրիշ հարթ ու տափակ փայտի կտորի վրայ կը քսեն, մինչեւ որ հարթ փայտին վրայ խողովակի նման ձեւ մ'ընէ. նոյն խողովակին մէջ ժողվուած փայտի մանր կտորները կամ մանրուկները շուտ մը կը բռնկին:

350. Ինչո՞ւ համար փայտի մանրուկը կը բռնկի: — Վասն զի շփմամբ՝ փայտին մէջէն ծածկեալ ջերմութիւն աղատ կ'ըլլայ:

Աս փանձանին ամենէն յարմար փայտերն են, թեւ ղօշ՝ թթեւոյ հետ, դափնի՝ կաղամախի հետ:

351. Կառաց անիւներն երբեմն չէն բռնկիր: — Այո, երբ որ անիւները շորցած կ'ըլլան եւ կամ շփումը շատ սաստիկ կ'ըլլայ, կամ արտաքոյ կարգի շուտ կը դառնան:

352. Ինչո՞ւ համար այսպիսի դեպքերու մէջ անիւները կրակ կ'առնուին: — Վասն զի անիւներուն ու առանցքին մէջ եղած շփումը՝ ծածկեալ ջերմութիւն աղատ կ'ընէ, որով այրում կը պատճառի:

353. Կառաց անիւները ճարպով օժեղն ինչ օգուտ ունի: — Ճարպը շփումը կը շափաւորէ, եւ շփումը նուազելով՝ ըստ հետեւորդի ծածկեալ ջերմութիւն քիչ աղատ կ'ըլլայ:

354. Ինչո՞ւ համար ձեռուներն ու մարմինն շփուելով կը տաքնայ: — Ա. Վասն զի շփումը մեր ձեռուներուն ու մարմնոյն ջերմութիւնն աղատ կ'ընէ: Բ. Վասն զի անով առեան շրջանն աւելի շուտ կը կատարուի, որով կենդանական ջերմութիւնը զգալի կերպով կ'աճի:

355. Ինչո՞ւ համար առեւերեղոյթ խողուած մարդ մը՝ շփմամբ կը կենդանանայ: — Ա. Վասն զի շփումը գրեթէ կէս մեւած մարմնոյն ծածկեալ ջերմութիւնը դուրս կը հանէ: Բ. Վասն զի շփմամբ արեան աւելի արագ շարժում մը կը տրուի, որն որ կենդանական ջերմութիւնը կ'աճեցընէ:

Բ Ա Ր Ո Յ Ա Վ Է Պ

Հ Ե Ղ Ի Ն Է

(Վերջը):

Չինքը տեսածին պէս՝ արձակած տկար աղաղակէն, չբռնացը դողդողալէն ու երեսին գունատութենէն իմացաւ կարողութիւնը սրտին տաքանալը: Իրեն աթոռ մը հրամցող, ետքը հետը մէկտեղ բերած թղթերը ծոցէն հանելով,

Սիրելի՛ հօրաբեռաղջիկս, ըսաւ, որչափ որ ալ ծանր ըլլայ որդւոյ մը՝ եր հօրը յանցանքը յայտնելը, այսու ամենայնիւ աս դժուարին ու տխուր պարտքը կատարած ժամանակս, մեծ հաճութիւն կ'իմանամ, մտածելով որ ասով նորէն կը ստանաք անուանիդ, հարստութիւննիդ եւ պատիւնիդ, որոնց այնչափ կողմանէ արժանի էք: Ահաւաստի՛ ձեզի կը բերեմ՝ հօրս թող տուած բոլոր թղթերը, զորոնք ձեր մօրը ձեռքէն յանիրաւի առած է եղեր: Առէք եւ երկայն ժամանակ ու կատարեալ երջանկութեամբ վայելցէք ինչքերնիդ՝ որոնցմէ այնչափ ատեն զրկուած էիք:

Հեղինէ՛ պայպիսի վիճակի մէջ էր՝ որ չէր կրնար բերնէն ամենեւին բառ մը հանել: Հաղիւ կրցաւ ձեռքն մօրեղբորորդւոյն երկնցքնել, որն որ գործով ճշնէց: Թեպէտ կը ջանար արցունքը բռնել, բայց չէր կրնար: Կարողս ալ արտաբոյ կարգի այլայլած էր. ներքին շփոթութիւնը ծածկելու համար՝ երեսն անգիւն դարձուց:

Քիչ մը կենալէն ետքը, ինք զինքը ժողովելով՝ խօսքն այսպէս յառաջ տաւ: Սիրելի՛ Հեղինէ, մայրս յանձնեց որ ձեզի զուգեմ թէ քանի մը օրէն թէ Նիւի եւ թէ Մոնթրիէլի ապարանքները պատրաստ կ'ըլլան ձեր հրամանին:

Ուրեմն զիս մեռցնել կ'ուզէք... գուցէ Հեղինէ: Ո՛հ, Աստուծոյ սիրոյն համար, ինծի ինայեցէք: Չեր մայրն ինչ յանցանք ունի: Բայց ասկից՝ Նիւի ապարանքը՝ Աննային բաժնին նայելով, միշտ ձեր ընտանեացն է եղեր:

Այո՛, այնպէս է: Բայց ձեր մօրը ստակովը նորէն գնուած է՝ որովհետեւ հայրս առած պարտքերը չկրնալով վճարել, պարտատէրները նոյն ապարանքը գրաւելու վրայ են եղեր, եւ հայրս հօրաբորժմաս ընդունած անակովը կրցեր է զերենք գոհ ընել: Ասոր համար ալ մայրս ամուսնոյն եւ որդւոյն գրուին եկած սարսափելի պատժէն վախնալով, յանձն չ'առնուր հոն բնակիլ, հապա առնէն բան ձեզի կը թողու, եւ մեր տունը գտնուած ժամանակնիդ ձեզի հասցուցած բոլոր վիշտերուն համար ալ հաղար թողութիւն կը խնդրէ:

Հեղինէ՛ն զիրարզած ու աղտուական սրտին անկարելի էր աս խօսքերուն դիմանալ: Ուստի ձեռքը զնրանք երեսը ծածկեց եւ սկսաւ հեծեծանալ լալ: Հօրաբորբը վախնալով որ այնչափ սաստիկ ցաւն իրեն մնա մը չընէ, փութաց իր սիրոյն ցոյցը տալ զինքը քաջալերելով եւ այսպէս խօսեցաւ:

Սիրելի՛ աղջիկս, ինչո՞ւ այնպէս վճա-

տութեան մէջ կ'իյնաս: Հաս դիւրին միջոց մը կայ ամեն դժուարութիւնները վերցնելու, եւ ամենայն ինչ մեր մէջն այնպէս կարգի դնելու, որ դրսէն ամենեւին մէկը բան մը չիմանայ: Երկուքնիդ ալ աղէկ միտ դրէք. ըսելէք կարողսն ալ կը պատշաճի: Բայց յառաջունէ կը յայտնեմ որ ասանկ առիթներու մէջ սովորաբար գործածուած շրջանները պիտի չբանցնենք, հապա ուղղակի եւ բացայայտ ըսելէք անջեւեռի պիտի դնեմ:

Նախ եւ յառաջ խօսքս ձեզի կ'ուզէմ, կարողս, եւ կ'աղայեմ որ այնպէս պարզութեամբ եւ շիտկէ շիտակ պատասխան տաք, ինչպէս որ ես հարցումս պարզութեամբ կ'ընեմ:

Յառաջագոյն՝ երբ որ տակաւին Հեղինէն հետ ազգակալութեան կապերով կապուած ըլլանիդ չէիք գիտեր, չէիք յայտնած որ կը բաղձաք իր ձեռքն ընդունիլ:

Այո՛, կը խոստովանեմ, պատասխանեց կարողս կարմրելով, որ այնպէս է: Հօրաբեռաղջիկան առաքինութիւնները սիրտս այնպէս շարժած էին, որ զիս ամենէն երջանկի մարդը կը համարէի, եթէ աս բաղձանքս գրուի ելլէր: Բայց հիմայ՝ որ հօրս նախատական յղչատակն ինձի ալ կ'անցնի, ալ չեմ կրնար այսպիսի...:

Հարցումս ձեր հիմակուան զգածման վրայ չէ, ընդմիջեց Սէն - Ռոմէն տիկինը: Կ'ուզէի միայն ձեր յառաջունէն բազմանքին վրայ ուրիշէն լսածս, ձեր բերնէն ալ լսել: Բոլոր ըսելէքս ըսելէս լինցնելէս վերջը, եթէ ընդդիմութիւն մը ունիք, ան ատեն կրնաք զուցցիլ:

Հիմայ կարգը քուկդ է, Հեղինէ. գիտեմ որ մօրեղբորդիդ միշտ կը յարգէիք ու կը սիրէիք: Արդ աս յարգութիւնդ ու սէրդ նուազեցա՞ւ, քանի որ Մոնթրիէլ ընտանեաց վրայ վերջին ժամանակուան դժբախտութիւններն եկան:

Հեղինէ՛ գլխովը ժխտական նշան մ'ըրաւ: Ուրեմն, կարողս, շարունակեց տիկինը, եթէ ձեր հօրաբեռաղջիկը՝ Պր. Ռիշարտոյին ձեռքովը յառաջագոյն իրեն ըրած առաջադրութիւննիդ՝ հիմակ ընդունի, ի՞նչ պատասխան կու տաք:

Պատասխան կու տամ որ հօրմէս միայն նախատինք ժառանգած ըլլալով, արժանի չեմ...: Բայց տիկին...:

— Աս բաւական է, Հեղինէ, դուն ինչ կ'ըսես:

Մեր դիւցազնուհին ամօթխածութեամբ՝ բայց այնպիսի նշանակիչ կերպով մը հօրաբորժման երեսը նայեցաւ, որ Սէն - Ռոմէն տիկինը շուտ մը միտքն իմացաւ. եւ չուզեց խօսելու ստիպել:

Միտքը կ'իմանամ, աղջիկս, ըսաւ, կ'ուզես որ ես քու կողմանէդ խօսիմ: Կարողս, դուք Հեղինէն հետ ուղեցիք կապուել, երբ որ անիկայ առանց անուանեւ անանց ընտանեաց որբ աղջիկ մըն էր: Իրեն հետ ամուսնանալու ակնկալութեամբ՝ Փարիզի մէջ խիստ հարուստ եւ շատ մեծ ընտանիքէ օրինորդի մը հետ կարգուելէն հրաժարեցաք: Կը կարծէք որ Հեղինէ աս ձեր իրեն ցուցուցած այնչափ սիրոյն մեծութիւնը չի՞զգար. կը կարծէք որ քանի մը ժամէ վեր բաներն ուրիշ կերպարանքի

մէջ մտնելով, դուք աղքատ եւ ինք հարուստ ըլլալով, ալ յառաջունան զգածմունքները պիտի դադարէին: Կարծեմ հօրաբեռաղջիկնիդ բաւական ճանաչած պիտի ըլլաք, որ զինքն աս աստիճանի տկար ու փոփոխաբար չհամարէր: Հեղինէ՛ միշտ յառաջունան Հեղինէն է. ուստի եթէ կ'ուզէք որ ձեր հօրն ինչպիսի եւ իցէ կերպով ձեռք բերած ինչքերը ձեր ընտանեաց մէջ մնան, եթէ կ'ուզէք ձեր մօրը ցաւերը մեղմացնել եւ ձեր քրոջը վրայէն նախատինքը հեռացնել, Հեղինէն ձեռքն ընդունեցէք: Ես իբրեւ իր երկրորդ մայրը զինքը ձեզի կու տամ: Ազատով եմ որ բոլոր բաժնէրս իր մտաց համաձայն են: Իսկ ազգակալութեան կողմանէ ծագած դժուարութիւնը շատ դիւրաւ կրնայ վերցուել տնօրինմամբ, զորն որ այսպիսի պարագաներու մէջ եկեղեցին չեզոյսնար:

Կարողս չէր կրնար սպասել որ Հեղինէ նաեւ միակ բառ մը զրուցէ Սէն - Ռոմէն տիկինը ըսածները հաստատելու համար: Ուստի եւ անոր հասանութեան յայտնի նշանը սեպեց, երբ որ տեսաւ թէ խօսքը լինցած ժամանակը՝ օրիորդը հօրաբորբը մտնեալով, անոր բազկացը մէջ նետուեցաւ: Աս գործողութիւնը երկայն խօսակցութիւններէ աւելի աղէկ կը յայտնէին օրիորդին միտքը:

Ան ատեն ինքն ալ ոտք ելաւ, Հեղինէն մտնեցաւ, եւ որովհետեւ սիրտն այնչափ շարժած էր, որ չէր կրնար շնորհակալ ըլլալու համար բերնէն խօսք մը հանել, լուռութեամբ իր մատնիներէն մէկն անոր մատոյց: Սէն - Ռոմէն տիկինն առաւ մասնին, եւ եղբօրը աղջկան մատը դրաւ:

Բոլոր հոն ներկայ ըլլողներն իրենց չորս կողմն առած՝ շնորհաւորութիւնն իրեն: Եւ այսպէս աս այնչափ տխուրութեամբ սկսած խօսակցութիւնը, պարագաներուն ներածին չափ ուրախութեամբ լինցաւ:

Վերը պատմուած դէպքերուն վրայ տարի մ'անցնելէն ետեւ, Կարողս եւ Հեղինէ՛ Մոնթրիէլ սեպուհին մահուան սուգէն լինելով, սուրբ սեղանին առջեւ ամուսնութեան օրհնութիւնն ընդունելով պատկուեցան: Անկէ վերջը անմիջապէս Սէն - Ռոմէնի դղեակը քաշուեցան, եւ Նիւի ապարանքին գործածութիւնը սեպուհին այրոյն եւ աղջկանը թողուցին:

Հոն՝ դղեկին մէջ քաշուած երջանիկ օրեր կ'անցնէին, Սէն - Ռոմէն տիկինը հետ, որն որ իրենցմէ բաժնուիլ չէր ուզած. իրենց հետ էին նաեւ Աննա Մաննիկ: Այնպիսի հանգարտութեան եւ երջանկութեան մէջ, որն որ աս աշխարհքիս վրայ միայն բարկներուն բաժնին է, ամենեւին աշխարհքիս աղմկալից զուարճութիւններուն բազմալու առիթ չէին ունենար, եւ միշտ կ'օրհնէին ան մամը որուն մէջ իրենց երկուքն բախարձակ տեղ միացած էր:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Աս գեղեցիկ բարոյավէպն առանձին գիրք եղած՝ գատ ալ կը ծախուի:

Խոյնազիբ պատասխանատու, Հ. ՎԱՐԻԱՆ ԸՍՏԿԱՐԵԱՆ:

ՎԱԿԵՆԵՍ

Տպագր. եւ Հրատար, ՄԻՒԹ. ՄԻԱԲԱՆ: